

թեան խաւարը չփարտենք այլևս: Վասն
 դի ասողարաշխական այդ նոր դրութիւնը
 հիմնադատակ կը խախտէր հաւատացեալին
 հին հաւատքը, ըստ որում աշխարհք կը
 բազկանար երեք մասերէ — սանդարամե-
 աէն՝ ուր արգիլափակուած էին չար ոգի-
 ներու արբանեակները եւ ուր իջած էր
 Քրիստոս, երկրէն՝ ուր կը բնակէին մար-
 դիկ, և երկնքէն կամ երկնակամարէն՝ զը-
 րախտ՝ ուր Աստուած կը բնակէր իր զօրու-
 թիւններով և երանելի հոգիներով: Արդ,
 հաւատացեալին համար ի՛նչ աւելի կոր-
 ծանարար կրնար ըլլալ քան այդ զանուած
 անոգոք օրէնքը որ անոր ձեռքէն կը յա-
 փըշտակէր երազած ու յաճոխ տկնապիշ
 գիտած երկնքի զրախտը, և որ անոր բա-
 րեղութիւն Աստուծոյն աթոռը կը փոխադրէր

տիեզերքի անսահման տարածու թեան մէջ:
 Ու այդ բախումը, և միակ բախումը կար
 ու պիտի մնայ եթէ Եկեղեցին պաշտօ-
 նապէս չ'առնէ իրեն վիճակող պատշաճ
 քայլը: Անհատ հաւատացեալներ, սակայն,
 մինչ այդ կը պահեն հաւատալէն ար-
 ցիւնարերուած ուրախութիւնն ու խա-
 զազութիւնը՝ զոչելով սերկինք պատմեն
 դիտուս Աստուծոյ: Իսկ գիտական մար-
 ցէն շատ շատեր, ճշմարիտ գիտնականի
 վայել կեցուածքով կը վկայեն նեւտոնի
 կամ Բոակոնի հետ. «Սահմանափակ չափով
 գիտութիւն մը զմեզ կը հնոացնէ Աստուծ-
 մէ. աճուն չափով գիտութիւն մը զմեզ
 ետ Անոր կը տանի»:

ՇԱԽԱՐՇ ՎՍՐԻԱՊԵՏ

ԲԱՆԱՍԵՂԾԱԿԱՆ

Ն Ա Ի Ը

Կապոյտին վըրայ, կապոյտին ներքեւ,
 Չերք մեծղի բոչուն բացած իր բեւեր՝
 Նաւն արտոսանով կ'երթայ հեւ ի հեւ:

Եւ հորիզոնը, կախուած վարագոյր,
 Անհունը եզրող հեռասոյզ պատրանք,
 Հեռուն կը բանայ իր նրբին ֆոլեր:

Ալիքներ ծաղկիլ կըսկըսին սակաւ
 Երբ հովը բանայ ծալքերն իրենց լոյծ.
 Ալիքներ ծաղիկ կը սփռեն կարգաւ:

Ջուրերուն վըրայ, երկինքին ներքեւ,
 Չոյգ անհուններու կապոյտ համբայէն,
 Նաւը անմուար կ'երթայ հեւ ի հեւ:

Երուսաղէմ

ԵՂԻՎԱՐԻ